


մաձայնի Հրէից պետերուն հետ որ իրենց կը յանձնէ իր վարդապետը (Մաթ. ԻԶ. 1-5, 14-16, Մրկ. ԺԴ. 1, 2, 10, 11, Ղկտ. ԻԲ. 1-6): Այդ օրը, կամ նոյն իսկ թերևս աւելի ետքն է որ Յիսուս կը հանգիպի Յոյներուն, ըստ պատմութեան Յովհաննու (ԺԲ. 20-36):

Ժ. 9.



ՊԱՂԵՍՏԻՆԻ ՎԱՅՐԻ  
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ  
Ի ՀՆՈՒՍՆ ԵՒ ԱՅՍՕՐ

Ա. ՍՏՆԱԻՌՈՐՆԵՐ

1. Մասկերներ. —

Պաղեստինի և Սիրիոյ մէջ, մանաւանդ զիւղերը, շունը և կասուն չեն կըրնար ընտանի կենդանիներու կարգը դասուելի, վասնզի չունին անոնք ուէ տէր ու յաճախ կը թափառին խմբովին ի խնդիր ապրուստի:

Շնագայլը կամ շագայլը, որ իր գորշ գեղնազոյն մազերուն պատճառաւ կը կոչուի նաև ոսկեզոյն շուն, բազմաթիւ է Պաղեստինի մէջ և զիշերնեը կը մօտենայ զիւղերու, մինչև իսկ քաղաքներու սահմաններուն ու կ'արձակէ սուր և սղբազին ձայն մը՝ շատ նման լացող մանուկի ձայնին:

Սիսալ է Սուրբ Գրոց մեկնիչներէ ոմանց այն կարծիքը՝ թէ ալլուէսը, յիշուած Սամփսոնի պատմութեան մէջ, հազուադիւտ կենդանի մը ըլլայ ի Պաղեստին: Ընդհակառակը շատ բազմաթիւ է ան ու կ'ապրի Պաղեստինի հարաւն ու կեդրոնը եւ Յորդանանի արեւելքը ու հիւսիսային Գալիլիա:

Կարելի է հանգիպիլ սովորական գայլին կամ եգիպտական գայլաշունին կամ գայլանման շունին, որ ընդհանրապէս կը զբոսնուի Պաղեստինի հարաւահողմը: Ասիկա աւելի փոքր ըլլալով քան աղուէսը՝ զրեթէ չի համարձակիր յարձակիլ խոշոր կենդանիներու վրայ: Աւելի սրածայր գունջ մը և ոսկեգոյն գեղին մազեր:

\* \* \*

Ի հնումն մեծ թուով առիւծներ կային Պաղեստինի մէջ, զորս որսալու կու գար Ամենհադէպ Գ. Եգիպտոսի թագաւորը: Ան կը պարծենայ թէ 112 առիւծ սպաննած է իր թագաւորութեան առաջին տասը տարիներուն: Առիւծը հարիւր անգամէն աւելի յիշուած է Սուրբ Գրոց մէջ, ու իր հրօրայկան անուըն կը թուի տրուած ըլլալ պաղեստինեան քանի մը տեղերու. Լայիսա (Դատ. ԺԸ. 29) կամ Լաիս (\*) (Ես. Ժ. 30), Ղարաթ (\*\*), կամ Բեթղարաթ (Յես. ԺԺ. 6), որ կը նշանակէ էգ առիւծներու բնակավայր: Ընդհանրէս առիւծներու բռնակալայրեր էին Յորդանանի ափանց թաւուաները: Այդ պատճառաւ երեմիա Եզոմը կը նմանցնէ առիւծի մը, որ Յորդանանի մշտադալար մացառուաներէն վեր կը բարձրանայ (Երեմ. ԽԺ. 19): Առիւծը աներևութացաւ Պաղեստինէն՝ երբ հաւրդհեալ սկսան փճանալ անտառները: Եւ սակայն Յերոնիմոսի վկայութեան համաձայն առիւծ կար տակաւին Պաղեստինի մէջ և դարուն: Այս առթիւ կ'արժէ յիշել Յերոնիմոսի առիւծին զրոյցը, այնքան յաճախ ներկայացուած պատկերներու մէջ, որ շատ կը նմանի պատմութեանը Ս. Երասիմոսի, որ կ'ապրէր Յորդանանի հովիտը և որուն վանքը մեծապէս յիւստուեցաւ 1927 ի Յուլիս 11 ի երկրաշարժէն: Մատապայի խճանկար քարտէսին վրայ (Զ. դար) Յորդանանի արեւելքը կը տեսնուի առիւծ մը՝ որ վրիթ մը կը հալածէ: Եթէ հաւատք ընծայենք Յովհաննէս Փոկաս ուխտաւորին՝ ԺԲ. դարուն տակաւին առիւծներ կային Պաղեստինի մէջ:

Պէտք է յիշել թէ Սամփսոն առիւծ մը ճեղքեց, որուն բերնին մէջ յետոյ գտաւ փեթակ մը, ուր մեղր դրած էին մեղուները (Դատ. ԻԹ. 5-15): Հովիւ Դաւիթ կը հալածէր առիւծ մը կամ արջ մը ամէն անգամ՝ երբ ան ոչխար մը յափշտակէր իր հօտէն, ու եթէ առիւծը իր գէմ գանձար՝ կը բռնէր անոր կոկորդէն ու կը զգետնէր զայն (Ա. Թագ. ԺԷ. 34-35): Հարկ է ըսել թէ Սիրիոյ և Պաղեստինի առիւծնե-

(\*) Լաիս = առիւծ բառէն:  
(\*\*) Յոզնակի արական դարար, եգպի դարբյա = էգ առիւծ:

րը աւելի կարճ էին հասակով եւ նուազ ահարկու՝ քան ինչ որ են Ափրիկէի առիւծները: Դաւիթի զօրապետներէն մին՝ Բանեա առիւծ մը սպաննեց ջրամբարի մը մէջ (Բ. Թագ. ԻԳ. 20): Հոգիւ մարգարէն Ամոփս նկարագրութիւնը կ'ընէ հովիւի մը, որ կը մաքատի առիւծներու դէմ ու կ'ազատէ անոնց բերնէն երկու ազգը եւ կամականջի բլթակ մը (Ամոփս Գ. 12): Բեթելի մարգարէն, որ անսասեկով Տիրոջ հրամանին իր տունը կը վերադառնար, ճամբուն վրայ սպաննուեցաւ առիւծէ մը, որ սակայն չլիւսեց անոր իշուն (Գ. Թագ. ԺԳ. 24-29): Վերջապէս՝ երբ Սամարիոյ երկրին ու մայրաքաղաքին տիրանալու համար նոր գողթականներ զրկուեցան Բաբելոնէն, շատ նեղութիւն կրեցին յափշտակութենէն ու կոտորածէն առիւծներու, որոնք երկրի բնիկներուն տեղահանութենէն ի վեր բողմացած էին այն կողմերը (Գ. Թագ. ԺԷ. 25-27): Աւելցնենք՝ թէ առիւծի նմանութիւններ շատ կան Սուրբ Գրոց մէջ. Աստուած ահաւոր ու աներկիւղ է առիւծի մը պէս. Յուդա կորիւն է առիւծի. Յիսուս Գրիստոս առիւծն է Յուդայի ցեղին. Իսրայէլ ժողովուրդ մըն է՝ որ կը կանգնի առիւծի մը նման, եւ այն:

\* \* \*

Բնծառիւծն ու յովազը կ'ապրին Մեռեալ Ծովի շնջակաները. կան անոնց հետքերը Թարոր լեռան ու Կարմեղոսի լեռնալանջին վրայ: Վերջին պատերազմէն առաջ ինձ մը սպաննուած գտնուեցաւ Պէյթ-Մասրի ձօտ, ոչ հեռու Երուսաղէմ-Յոպպէ ճանապարհէն: Կերարը(\*)՝ ցեղակից վագրին՝ բաւական առատ է Յորդանանի արեւելքը ու կ'երևի երբեմն Թարորի շրջակաները: Ի հնուն լուսանը շատ հազուադիւր էր Պաղեստինի մէջ: Թարոր լեռան Ֆրանչիսկեանց հիւրանոցին մէջ կայ բոքեցի մը՝ սպաննուած նոյն լեռան վրայ: Ասիկա՝ շնագայլէն յետոյ՝ ամենէն բազմաթիւ գազանն է Պաղեստինի: Յորդանանի թաւուտները ապաստանարան են վայրի կասուններու, որոնք ընտանի կատուներու կրկին

մեծութիւնը ունին: Արջը, որ կ'ապրի Հերմոնի վրայ եւ Լիբանանի մէջ, շատ հազուադիւր է այսօր ի Պաղեստին: Վերջացնելէ առաջ յիշենք նաև ափսը, ժանտակուզը եւ կիւնը:

2. Թանձրամորթեր, որոնացողներ, կրծողներ, եւ միջասակներնր. —

Վարազը շատ տարածուած է ի Պաղեստին՝ մանաւանդ Յորդանանի ափանց թաւուտներու մօրուտ վայրերուն մէջ: Զմբան եղանակին տեղացիք կ'որսան զայն եւ բերելով քաղաքները՝ կը վաճառեն քրիստոնեաներուն:

Եղջերուն, առատ ի հնուն, խիստ սակաւաթիւ է այժմ: Նոյնպէս շատ քիչ կարելի է հանդիպել այնքանի: Նուազ թուով իւայծեամներ երեցած են Թարորի եւ Լիբանանի միջև գտնուող քանի մը ծառախիտ վայրերու մէջ:

Վիրբը (կազէլ) երբեմն երամովին կը սուրան ամբողջ Պաղեստինի մէջ, գլխաւորապէս հարաւազից: Շատ սիրուն են Անդրյորդանանի վիթերը: Յամոյը Պաղեստինի հարաւային ու արեւելեան սահմաններուն միայն կը մօտենայ: Վերջապէս այժմապը (գայա քէչիսի) կը թափառի Յուդայի անապատին մէջ՝ Մեռեալ Ծովի մօտակայ վայրերը:

Սիւրիական ցապասակը, որ տարածուած է հիւսիսակողմը՝ գլխաւորապէս Յեզրայէլի դաշտին մէջ, կը տարբերի սովորական նապաստակէն իր աւելի լայն գլխով եւ կարճ ախանջներով: Մեռեալ Ծովի կողմերը կը գտնուի սինեակիսն ցապասակը, որ ունի աւելի երկար ու շիտակ գլուխ եւ փոքր մարմին: Այնտեղ՝ ինչպէս նաև Պաղեստինի հարաւը՝ կարելի է հանդիպել եգիպտական ցապասակին: Մոփսէսի օրէնքով Իսրայէլացիներուն արգիւրուած էր նապաստակի միսը, հաւանաբար ծանր ու զժուրամարս սնունդ մը ըլլալուն համար:

Մկնազգիները առատ են Պաղեստինի մէջ իրենց ամէն տեսակներով ու ամէն մեծութեամբ: Յուդայի հարաւային ափաստանին վրայ ու Մեռեալ Ծովի բոլորափքի աւազուտ վայրերը կը գտնուի խոշոր մուկերու տեսակ մը՝ կարճ պոչով եւ մեծ գլխով, որ արջամուկի կը նմանի: Առատ է

(\*) Հնդկի կատուի տեսակ մը:

նմանապէս դաժտաբախելը, մինչդեռ գոյութիւն չունի հոն եւրոպական խլուրդը:

Հերմոնի հարաւը կարելի է հանգիպել սիւրբիական սկիւռի ու երիքողի շրջակայքը՝ առնէի:

Միջասակերներու մէջէն կրնանք յիշել մկնախիւր, ոզնին ու կարիներ: Վերջինիս մասին կ'ըսէ Ս. Գիրքը. «Ով որ չարաբարոյ կին մը ունենայ՝ կարիճի մը վրայ դրած կ'ըլլայ իր ձեռքը» (Սիրաք ԻԶ. 10):

Կան նաև շղջիկներու բազմաթիւ տեսակներ, որոնք կը բնակին Պաղեստինի քարայրներուն մէջ:

Բ. Թ Ո Չ Ո Ի Ն Ն Ե Ր

1. Ճննդկազգիներ. —

Պաղեստինի մէջ 348 տեսակ թռչուն հաշուած են:

Ճննդկազգիներուն մէջ հազուադիւս չեն տրոյիկն (արաբք գուշը) ու սարեակը (կեռնեխ): Հարկ է յիշել նաև շիկազին, սոխակը, որ Յորդանանի ափունքը կը բնակի, շիկահաւի զանազան տեսակները, ասներերը, բուլբուլը, սովորական ծիծեռնակը, արեւելեան ծիծառը, որոնք ձմրան եղանակին Պաղեստինի տաք կլիմաները՝ այսինքն Յորդանանի հովիտը և ծովեզերեայ մասերը կը զաղթեն. շատ տարածուած են նաև սեւ փարձիծառը, եկֆանիկը, դեղձանիկը, խայտիսը, վեհաւը, և սովորական նննդուկը՝ աներես ու ապականիչ:

Ձեռով և մեծութեամբ տորգիկին նմանող թռչուն մը կայ՝ մութ կապտագոյն փետուրներով և ժանգի դեղնութեամբ թևերով, զոր ուղեկիրները կ'անուանեն Սուրբ Սաբայի սարեակ և որ կը բնակի Կեդրոնի հեղեղատին մէջ և Մեռեալ Ծովի մօտերը:

Բազմաթիւ են աղաւաններն ու բբաւոր արսոյսները, նոյնպէս աղիլոնները՝ ջրաէտ վայրերու մէջ: Նշանակենք նաև լուսկապը, սիւրբիական փայտիորը և կկուն:

2. Յափեսակողներ. —

Գիշերային յափշտակող թռչուններու մէջ կրնանք յիշել զիւեքահաւը և կասուաբուն ու ցերեկուաններուն մէջ՝ մօրուել անգլարծիւր և գառնուկներ յափշտակող

անգլը, որ կը բնակի Մեռեալ Ծովի խորշերուն մէջ և Յորդանանի հովիտը: Կորեք կը բնակի երիքողի մօտ՝ Ուատի-Քէլթ կոչուած ձորին և դէպի Գեհնեաբեթի դաշտը երկարող հովիտին մէջ: Կան նաև եղիպսական անգլ, արծիւ, ցիւն, բազէ, և ւահեն:

3. Բարձրաւուններ. —

Ճայը բազմաթիւ է Հուլէի լիճի, Յորդանանի, Տիրեբրական Ծովի և Կիստի կողմերը ինչպէս նաև ծովեզերքները: Ուեկանը կը բնակի Հուլէի լիճի հիւսիսա-կողմի մօրուտներուն մէջ: Ասոնց վրայ հարկ է յաւելուել սպիտակ արագիլը, սեւ արագիլը (Մեռեալ Ծովու ափունքը), կուռնկը, արօւր և ջրակցարը:

4. Մաւկոսներ. —

Նշանակենք ջրագաւը (ծովեզերքներ և Կիստ, Յորդանան ու Տիրեբրական Ծով), հաւալուսը (Տիրեբրական Ծով, Հուլէի լիճ), վայրի սագն ու վայրի բազը՝ ձմրան եղանակին, և կարապը, փիւնիկարեւը և այլն:

5. Հաւազգիներ. —

Կարմիր կախաւը ամենէն առատ որսի թռչունն է Պաղեստինի մէջ: Մեռեալ Ծովի աւազանին և Յորդանանի հովիտին մէջ կայ ուրիշ տեսակ կաքաւ մը՝ աւելի փոքր մարմնով և գորշ դեղնագոյն փետուրներով: Ծատ տարածուած է նաև լուրամարգին:

Գ. Ս Ո Ղ Ո Ի Ն Ն Ե Ր

Պաղեստինի հողն ու կլիման շատ նպաստաւոր են սողուններու, այնպէս որ գրեթէ ամէնուրեք առատօրէն կը գտնուին անոնք: Խիստ թունաւոր եփրաւի իծը՝ Գալիւլեայի մէջ ու երիքողի երկրամասը, եղջիւրաւոր իծը՝ անապատին և հարուստ յին Յուդայի մէջ և նոյնիսկ Յոպպէի դաշտը, հուսամը կամ եղիպտացւոց կորբան՝ Պաղեստինի հարաւը:

Չափազանց բազմաթիւ ու բազմազան են մողէզները, նոյնպէս փարսօսներն ու զեմառիւծները: Կան նաև կոկորդիլոսներ՝ Կեսարիոյ հիւսիսը: Կան նոյնպէս ցամաքային կրեայի քանի մը տեսակներ:

Գ. ԵՐԿԱԿԵՆՑԱՎՆԵՐ

Կանաչ բուսական զոտը կամ զոզոցը և սովորական զոտը առատորէն կը զբաւնուին Պաղեստինի խոնաւ վայրերուն մէջ:

Ե. ԶՈՒԿԵՐ

Շատ առատ ու բազմատեսակ են լիճերու և վազուն ջուրերու ձուկերը: Քրոմիս ձուկին մինչև ութ տեսակը կը հաշուուի Տիրերական Ծովին մէջ: Ասոնց մեծագոյն մասը իրենց մեծկակ ու կանաչորակ ձուկերը թխուելէ յետոյ կը մեծցընեն զանոնք իրենց բերնի ներքին մէկ խորշին մէջ: Ձուկի մը հազիւ 20 սանդղմէզը երկայն բերնին մէջ շատ անգամ կը գտնուին 200է աւելի արծաթագոյն ձկնիկներ՝ որոնք աւազին վրայ կը թափին սնդիկի կաթիլներու պէս: Քրոմիսը շատ համեղ ձուկ մըն է: Ձուկերու բազմաթիւ տեսակներէն յիշենք ոսկեզոյն գլխածուկը (ֆէֆալ) որ շատ առատ է Պաղեստինի հոսուն ջուրերուն մէջ:

Յայտնի է թէ Մեռեալ Ծովի մէջ ձուկեր չեն ապրիր և ոչ խոկ մանրէներ, ի բաց առեալ պրկախտի մանրէն (թեթանոս) որ կը գտնուի ամէնուրեք:


Զ. ԹՈՒԼԱՄՈՐԹԵՐ

Յորդանանի թուլամորթերը մեծաւ մասամբ կը նմանին նեղոսի և Եփրատի թուլամորթերուն, բայց կան նաև քսանի չափ տարբեր տեսակներ, որ յատուկ են միայն այս գետին ու իր ճիւղերուն:

Է. ՄԻՋԱՏՆԵՐ

Ինչպէս ամէն տաք երկիրներ՝ Պաղեստին ալ ունի միջատներու բազմազան տեսակներ, զոր օրինակ՝ պաստառի ու ցորենի ուսին, շորեակ, մարախ (\*), որդան, շեքեփազի, մեղու, ձիապիծակ, իւամեղու, մրջիւն, բիբեռնիկ, լու, նանն, մեղ և այլն:

Հայացուց՝ Մ. Ն. Ն.



ԿՐՕՆՔԻ ԻՍՍԱՍԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Է. ԿՐՕՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

(Շար. Սիոն 1933, էջ 106 էջ)

Կրօնք և Գիտութիւն երկու գլխաւոր ազդակներն են քաղաքակրթութեան, որոնց իրարու հետ ունեցած փոխ յարաբերութիւնը ժամանակէ մը ի վեր, ներկայիս և դեռ մինչև որոշ աստի մը նիւթ մասաւորաբար է ու պիտի մատակարարէ մարդոց քննասիրութեան, ու աեղի տայ թեր ու դէմ վճիռներու:

Ու այս բոլորին մէջ բնաւ պէտք չէ զարմանալ անհարկի խօսքերու շրջան ընելուն և նոյնիսկ լիզուագորութիւններու վրայ՝ թէ՛ մէկ և թէ՛ միւս կալուածին մէջ՝ քանի որ մարդոց պատմութեան չափ հին եղող փորձառութեան — որպիսին է կրօնքը — և համեմատաբար շատ ուշ զարգացող գիտութեան դէմընդդիմուած պահուն անջքան անտեղիտալի է բախումը: Վասնզի կրօնական կալուածին պահպանութիւնն ստանձնող կամ ինքն իրեն այդ պաշտօնը տուողը չի կրնար հաշտ աչքով դիտել իրենին սահմանակից կալուածի մը բարգաւաճումը, յանձին անոր պահակին տեսնել կարծելով իրենին բերքը թափանցընելու մտադիր կատարի մրցակից մը. ու երկու պահակները կը բռնուին իրարու հետ: Սակայն ցուալին կամ ուրախալին՝ ինչպէս որ կ'ուզէք՝ այն է որ պահակներն են կռուողները և ոչ թէ բուն կալուածատէրերը: Դեռ կը կռուին . . . Բայց թէ իրենց կռուին շարժառիթները ինչ տատանումն պիտի արգարացուն ու պաշտպանուն իրենց մեծաորներէն՝ որոնց հաշտոյն — իբր թէ — կը կռուին՝ խիտ հետաքրքրական պիտի ըլլար տեսնել:

Գիտութեան և Կրօնի նպասակը. — նախ, կրօնքը չ'ստանձնէր իր անունով գիտութեան դէմ կռուելով հանդերձ ո՛չ մէկէն և ո՛չ ալ միւսէն հասկնող արուեստով կռուազաններու և կամ բարեմիտ պահակներու գատը. և ոչ ալ գիտութիւնը կը հաւանի իր անունով այս կամ այն մարդուն գործածած յարձակողական միջոց-

(\* ) Մարախը ինք անուն ունի Սուրբ Գրոց մէջ ուր կը նկարագրուին անոր զործած աւերները: